

# ՀԵՌԱԳՐԱԿԱՆ

## ԿՈԶՄԱ ԳՐԻԶ

Բազմավաստակ եւ գեղագիր պրիչ մը եղած է կողման կրօնաւոր, որմէ առ այժմ մեղի հասած ունինք հինգ ձեռագիր Աւետարաններ՝ ԺԲ—ԺԴ դարեւուն:

Իր մասին 1952ին կ. Պոլսոյ Շողակար ամսագրին մէջ (Հոկտ.-Դեկտ.) Հրատարակեցի ուսումնասիրութիւն մը : Խակայն անկէ ի մեր ծանօթացայ այն առեն ինձի անծանօթ երկու ուրիշ ձեռագիրներու, ինչպէս նաև զանազան նոր տուեալներու, որոնք թէ որբագրելի եւ թէ մահաւանդ յաւելլի կ'ընեն արդ հին դրութիւնու :

Դժբախտաբար հակառակ մեղի հասած հինգ ձեռագիրներուն, կողմայի մասին որոշ քիչ բան կիսենք: Յաւալիի է որ ժամանակակից զրոդներ ուրոշ չեն ներկայացուցած եւ տեղի տուած են անձշութեանց, որոնք կ'աղաւազնեն կողմայի ինքնութիւնը :

Արդ, մենք հոս հատիկ հատիկ կը ներկայացնենք կողմայի իւրաքանչիւր ձեռագիր, ընելով հարկ եղած ստուգումները եւ ճշդումները, եւ մերջանութեանի տարւով մեր եղբակացութիւնը կողմայի ինքնութեան եւ զործին մասին :

Նախ կը ներկայացնենք կողմայի մեղի հասած որոշ թուականուց հասակոյն ձեռագիրը: Ասիկա Աւետարան մըն է, որ մաս կը կազմէր երեւանի Թանգարանին ձեռագիրներու հաւաքման իր թիւ 83 եւ անկէ փոխազրուեցաւ երեւանի Մաշտոցի Անուան Մատենադարանը, ուր կը պահուի իր թիւ 7734: Մաղաղաթ, միջին, ուղղանկիւն երկաթազրով: Մանրանկարչութեան մասին քիչ մերջ: Այժմ տանք կողմայի յիշատակութիւնները :

Եւսերիսոսի եւ Կարբիանոսի խորաններուն մէջ՝ «կողման անարժան զըրիչ» :

Մատթէոսի վերջը. «Զանարժան պրիչս զկողմա յիշեսջիք ի տէր»:

Յովհաննու վերջը. «Փառք ամենասուրբ երրորդութեան եւ մի ասուածութեանն յաւիտեանս յաւիտեանս, ամէն:

«Շնորհիւ տեառն սկսած եւ ողորմութեամբ նորին կատարեցի դկեանսարեր սուրբ Աւետարանս ի փառաւոր աւրինակէ, որոյ Մուրզաննեցի կոչիցի, ի թուիս Ռիլ (1219), ի նուաստ անապատթիկս Բարզանձա, ընդ հովանեսա Մուրբ Աստուածածնիս, ի հայրապետութեածն անապատթիկս Յոհաննիսի եւ յեպիսկոպոսութեածն տէր Առաքելի, ընդ ձեռամք կողմայի մեղաւորի եւ անարժան զրչի: Արդ, ո՛վ աստուածատէր հարք եւ եղբարք, յորժամ լուսաւորիք սովաւ, յիշեսջիք զկողմա եւ զծնողս իմ եւ զեղբարս, զի ողորմեսցի մեզ տէր զանապատթիք: Արդիս ի թիւ թագուհի, յիշողացտ տացէ տէր զանապատթիք: Եւ զտառապեալ կին ոմն թագուհի, յիշողացտ տացէ տէր զանապատթիք: Առէկ մերջ կը չարտուակուի տարրեր, ուղղանկիւն զեղեցիկ երկաթազրով, ըստացողի՝ Խաչեր քահանայի յիշատակարանը: Խաչեր քահանայի յիշատակարանը բառացի մէծ նմանութիւն ունենալով կողմայի՝ օրինարկ իմ Աւետարանիս յիշատակարանին հետ, կընանք անտարակոյս կողմայի յիշատակարան նըկա-

աել : Հաւանաբար ոկզինական ստացողը պատճառաւ մը չստացաւ նորաւորս Աւետարանի և Կողմայի բուն յիշատակարանին այդ ժամը կարուեցաւ եւ անոր աեղ նոր ստացող Խաչեր քահանայի յիշատակարանի դրաւեցաւ : Անշուշտ աւիկա անկարեւոր է Կողմայի մեր այս ուսումնասիրութեան համար :

Կողմա իր այս պրչութեան համար կու տայ 1219 Քրիստոսի թուականը , Հայոց Աթի թուականին : Իր յիշատակէ Յովաննեսի կաթողիկոսութիւնը (Հայրապետ) որ Յովհաննէս Զ Ասեցին է և որ գահակալեց 1203էն 1221 :

Կողմա իր իր այս պրչագրին դրաւթեան վայր կր յիշէ «ի նուաստ անապատիկս Բարզաննատ , ընդ Հովաննեաւ Սուրբ Աստուածածնին» : «Անապատիկս» անտարակոյս խոչոր և նշանաւոր վանքի մը կոշումը պիտի շրլլար : Արդարեւ մէր օրերուն զժուար է «Բարզաննատ»ի անզը որոշել : «Բէռչէնջ կամ Փարչանջ , բարձարնակ դիւլ Խարբերդի առաջնորդութեան թեմի . 240 տուն կար , որոնք եկեղեցի մը ունէին» («Հայ Հանրագիտակի» , Մկրտիչ Վրդ . Պուտորեն , 1938 , Պութրէչ , Ռումանիա , ի բարին Բէռչէնջ) : Գարեգին Սրբազնան Յովուէլիւն առ «Բարզաննատ անապատ» (Խարբերդի շրջանում) » նշան ականձ է («Յիշատակարան» , 1951 , Անթիլիսա) , առանց ուրիշ ծանօթութեան : Նախ Հարց է թէ Բարզանն կրնա՞յ նոյնը ըլլալ Խարբերդի Բէռչէնջ կամ Փարչանջի հետ , որ 240 տանով խոչոր դիւլ մըն է և ոչ թէ «անապատիկ»<sup>(\*)</sup> :

Գրիգոր Կամախիսցի իր «Ժամանակադրութեան» մէջ (Երուսաղէմ , 1915 , էջ 401) կր յիշէ Երգնկայի մօս Աւագուէ յերանց ստորար «Բարջանջի» բուրդ գիւղը , ուր ժամանակին Հայեր կր բնակէին :

Այսպէս , զժրախտարար կարելի չէ նոյնացնել առ այժմ «նուաստ անապատիկս Բարզաննատ» Խարբերդի Բէռչէնջ (Փարչանջ) դիւղին հետ . նոյն ամեն , առելի բան մը դիւնաւու ենք Գրիգոր Կամախիսցիի «Բարջանջի» նախապէս Հայաբնակ Եկեղեցից գաւառի քուրդ գիւղի մասին :

Վերջապէս կայ «ի գաւառիս Խորձիւն , յանապատիս , որ կոչի Բորնչէք ընդ Հովաննեաւ պրոյ Աստուածածնին» , ուր գրուած է նոր Զուգայի Աւմենափելչի հաւաքման թիւ 48 Աւետարանը : Առ այժմ կարելի չէ ըսել թէ Կողմայի «ի նուաստ անապատիկս Բարզաննատ , ընդ Հովաննեաւ Սուրբ Աստուածածնիս» իր Եկեղեցիներուն նման անուամը կարելի է նոյնացնել Խորձեան Բարնչէք անապատին հետ : Կարելի՞ է այդքան խոչոր աղաւագման Էնթարկել «Բարզաննատ»ը :

Կողմա զրիչ կր Հաւասառէ թէ իր պրչագրած Աւետարանին արտագրութիւնը կատարած է «ի փառաւոր արքինակէ , որոյ Մուրզանեցի կոչիցի» : Ասով Կողմա կուզէ ըսել որ կար Աւետարանի ընտիր , իր խօսքով «փառաւոր» , օրինակ մը՝ որ Մուրզանեցի կր կոշուէր և որ իր Աւետարանին ընդօրինակութեան ոկրնագիրը եղած էր : Խորհնելով որ «Մուրզանեցի» ճիշդ զրուած և կարգացուած է , ոչէք է ընդունիլ որ եղած է Աւետարանի օրինակ մը , ընազիր մը , որ այդպէս կոշուած է այդ առենները մէր զրիչներէն : Դժրախտարար ինձեւ կարելի չեղաւ նման բնագրի մը յիշատակութեան հանդիպիլ ձեռքի տակ ունեցածս ձեռագրական յիշատակարաններուն մէջ :

Առ այժմ այսքան այս Աւետարանին մասին , որուն մանրանկարչութեան մասին քիչ վերջ իր կարդին : Այժմ անցնինք իրմէ ծանօթ Երկրորդ Աւետարանին , որ թուական ունի , թէեւ ոչ վասահելի :

(\*) Գորիգին Սրբազն Արուանձնանց կը նշանակէ «Գարչանչ» զիւղը 220 տուն հայ բնակչութեամբ եւ զիւղին Եկեղեցիին անունը կը տայ Սուրբ Գրիգի («Թորոս Աղբար» , Տ. Խատոր , 1879 , կ. Պոլիս , էջ 105) :

\* \* \*

վենետիկի Մխիթարեան հաւաքածոյին մաս կը կազմէ այս Աւելուրանը, որ Հ. Սարդիսեանի ձեռադրաց ցուցակին մէջ թիւ 88 կը կրէ, գրուած նոյնպէս ուղղանկեւն Երկաթաղբար, որուն համար ցուցակագիր հայրը կ'ըսէ, «Մեսրոպեան միջին երկաթաղբար՝ ցածազիր և անկիւնաւոր ղծաւարութեամբ»: Մենք որ անձամբ քննած Ենք այս ձեռադրիր, զբչութեամբ նժմն կը զանենք Երեւանի Մատենադարանին թիւ 7734ին հետ՝ զոր վերը ներկայացուցինք:

Արդ, հոս տանը բոլոր այն յիշատակարանները որոնք կողման կը յիշեն: Ասոնք արտադրած ենք Հ. Սարդիսեանի ցուցակին անկախ և անձամբ Ա. Ղազար, 1946 Յունիս 21ին:

Մատթէոսի վերջը. «Զթաւրոս Երամիշտ զատացաւդ սուրբ տառիս յիշենջիր ի Տէր Քրիստոս՝ ամենայն որդիք լուսոյ, Ամէն»: Դարձեալ տող մը վերջ՝ «Այլ և զմեղուցեալ զրիս զկողմա աղաչեմ»:

Մարիոսի վերջը. «Զպատուական Հայր Թորոս Երամիշտ և ընդրեալ սուրբ յիշենջիր ի Տէր Քրիստոս ամենայն որդիք Ախոնի սրբոյ, որ նորոգել Ետ. ամէն»: Տակը՝ «Այլ և զանարժանս կողմա զրիչ. աղաչեմ»: Նժմն յիշատակութիւն նաև Ղուկասի վերջը:

Գլխաւոր յիշատակարանը զրչէն (սկիզբէն թերի). «Շնորհիւ Տ(Էտա)ն սկսա եւ ողորմութ(Էտամ)ր նորին կատարեցի զատուածախաւս ս(ուր)ր Աւելուրանս ի քաղաքիս Խարբերդ, բնդ հովանեաւ սրբոյ Կարապետին եւ ս(ուր)ր Յակովիս ի թուիս (պարապ թողուած, և նոր զրչէ թօթԴ [1205] զրուած) ընդ ձեռամբ Կողմատի մեղաւորի և անարժան զրչի: Հրամանաւ ա(ստուա)ծահոնայ հաւը Թորոսի եւ ընդրեալ Երամ չափ: Արդ աղաչեմք զամենեսեան որք կարգացի, յիշենջիք զիս զմեղապարա զրիս զկողմա եւ զծնողսն իմ եւ զեղարսիմ եւ զթորոս Երամիշտ զատացաւդ սուրա զի սողորմեսցի մեղ Տ(է)ր Աստուած եւ փրկեսցէ յանչէջ զէնէնի հրոյն: . . . . . Եւ առաւել զողեւոր Եղբարք իմ զա(ստուա)ծա(հա)ճոյ քահանայք զՅովհաննէս եւ զԾիրացու որ առաջնորդ եւ աւղնական են զարծոյս յիշենջիք ի Տ(է)ր Ք(րիստո)ս աղաչեմ»:

Էջ 304ա, գրչէն. «Զկին ոմն տառապեալ մեղուոք, որոյ անուն թաղուշի յիշենջիք ի Ք(րիստո)ս եւ Աստուած մեղ ողորմեսցի Ամէն»:

Աւրիշ եւ կարեւոր յիշատակարան մը որ Հ. Սարդիսեան մոռցեր է իր ցուցակազրութեան մէջ հրամարակել, էջ 5ը և 6ա խորաններուն մէջ, բոլոր զիր, մանիշակազոյն, զրուած է զրչէն. «Ի Թաւրոսի Երամիշտի աւղնեալ Ք(րիստո)ս յաւուր մեծի եւ Կողմատի մեղաւոր տըխամար յետին զբչաւորի»:

Կողմա իր այս զրչութիւնը կատարած է Խարդբերդ կամ Խարբերդ «ընդ հովանեաւ սրբոյ Կարապետին եւ սուրբ Յակովիրա» նկեղեցիներուն, որոնք դեռ մինչեւ Մէծ Եղեռնը «պայծառա» էին, օրինակ Գարեղին Սրբազն Սրուանձտեանցի համաձայն: Դժբախտարար Կողմա ժամանակակից յայտնի զէմքեր՝ կաթողիկոս, Թաղաւոր, և այլն չի յիշեր, իսկ Թուականին տեղը իր յիշատակարանին մէջ պարապ թողուցած է, ուր վերջէն մէկը թօթԴ, այսինքն 1205 թուականը աւելցուցած: Ենք դիմեր թէ ի՞նչ հիման վրայ այս 1205 թըւականը նշանակուած է: Արդեօք կեղծիք մըն է թէ ձեռադրին մէջ այլուր զանուած (եւ այժմ անհետացած) զրչութեան բուն թուականին արձադանզը: Ամէն պարագայի տակ, մէնք կրուան մը չունինք՝ առ այժմ՝ այդ 1205 թուականը ընդունելու, թէ եւ ամենայն հաւանականութեամբ զբչութեան բուն թըւականը այդ թուականին մօտ առեն մը միայն կրնար ըլլաւ:

Կողման կը յիշէ նաեւ «զհոգեւոր եղբարք իմ զաստուածահաճոյ քահանայք զՅոհաննէս և զՏիրացու՝» որ առաջնորդ և աւգնական են զործորա», մեղի Ենթագրել տալով որ այս երկու քահանաները կամ միջնորդներ էին զրչութեան համար զրիշին և մեկնասին՝ Թորոս երաժիշտին միջեւ, և կամ թէ օգնած են զրչութեան մէջ զրիշ Կողմային՝ մաղաղաթ յդկելով, տողերու ճրնշաղծութեամբ, մելանի պատրաստութեամբ և այլն: Որոշ է որ շատ մեծ զեր մը չունէին զրչութեան մէջ, օրինակ՝ կազմելու կամ ծաղկելու:

Կողման կը յիշէ որ մեկնասոր և սատացողը իր զրած Աւետարանին «Զպատուական Հայր Թորոս երաժիշտ և ընդրեալ սուրբ» անձ մըն էր: Թորոս երաժիշտ անպայման Խարբերդ բնակող մէկը պէտք չէ կարծել: Թորոս երաժիշտ կրնար Խարբերդէն շատ հնուու տեղ մը ըլլալ և դարձեալ մեկնասուլ և ստանալ Աւետարան: Կողման, ինչպէս որ յաջորդ ձեռագիրներէն պիտի տեսնենք, հնուաւոր տեղեր գտնուազներու համար զրչութիւն կատարած է:

Թորոս Փիլիսոփայ կամ երաժիշտ կը յիշուի սուաշնորդ Զորոյ սուրբ Թորոս վանքի (Ակների մերձ), որ մասնակցած է Սսի ժողովին, 1208ին ատենաները տեղի ունեցած (Հ. Գարեգին Վրդ. Զարրհանելեան, «Հայկական Հին Դպրութիւն», 1932, վենեամիկ, էջ 713): Թորոս երաժիշտի մասին Մարկոսի Աւետարանին վերջը եղած Կողմայի յիշատակարանին մէջ, ինչպէս տեսանք, կ'ըսուի «որ նորոգել ետ»: Դժբախարաբ որոշ չէ թէ ի՞նչ նորոգել տուած է Թորոս երաժիշտ: Ցուցակադիր Հ. Սարգիսին այս մասին կը զրէ: «Արդ՝ եթէ Թորոսը նորոգել տուած է Աւետարան», կը հետեւի՝ որ շատ հին պէտք է եղած ըլլայ այն, որ այդ ժամանակ պէտք ունեցեր է նորոգութեան: թէ պէտե յայտնի չէ թէ նորոգածը ի՞նչ բան էր: Թերեւս ընդօրինակել տալ ըսկէ կ'ուղուի» (էջ 400): Անտարակոյոյ կասկած չի կրնար ըլլալ որ Աւետարանը զրուած է Թորոս երաժիշտի համար Կողման զրչէ, որոյ աւելի հին զրչութիւն մը չէ, որ կարիք ունենար նորոգելու: Աչ այ երրէք «նորոգել ետ» ըսուած է «ընդօրինակել» տալու մաքուի: Արգեօք պէտք է կարգալ «որդիք Սիոնի օրրոյ, որ նորոգել ետ»: ըսկէ ուղելով որ Ասուրը Սիոնի տաճարի մը նորոգութեան հետ դործ ունեցած է Թորոս երաժիշտ: Ամէն պարագայի տակ մանր թնձուկ մըն է «որ նորոգել ետ»:

Այս Աւետարանին մանրանկարչութեան ալ մասին աւելի վերջ իր կարգին:

Այժմ իսօմինք Կողմայի երրորդ ձեռագիր Աւետարանին մասին:

\* \* \*

Կողմայի երրորդ Աւետարանը այժմ մաս կը կազմէ ձեռագիրներու յօն հաւաքածոյիս և ունի թիւ 2 համարը: Մաղաղաթեայ, նոյն զեղեցիկ միջին մէսարոսկան ուղղանկիւն երկաթաղբույթ: Աւետարանն Թորոտ Սրբազն Պուշակեան Սերաստիոյ ձեռագիրներու իր ցուցակին մէջ նշանակած է իրը այն տեղի Ս. Եւանի վանքին ձեռագիր, իր ցուցակին թիւ 22 (Հրատ. Հանդէս Ամսօրեայ, 1924, էջ 520):

Մատթէոսի վերջը զրչէն եղած է յիշատակարան մը, որ բոլորացին ջնջուած է բացի վերջն երկու տող: Ջնջուած մասին վրայ վերջի սատացողը մը բոլորդիր յիշատակարանը կայ, հռո մեղի համար անկարեւոր: Սակայն կորեւոր են ջնջուած յիշատակարանին վերջն երկու տողերը զրչէն, որ չեն ջրնջուած, որ կ'ըսուիք: «Զմէղապարտ զրբիչս»՝ զԿողման պաշտմ յիշել:

Ցովհաննու վերջը զրչէն զիխաւոր յիշատակարան: «Փառք բարերա-

բին Ա(ստուծոյ) Հաւըր և սիրեցիալ միածին բանին աւծելոյ իւրոյ և Համափառ մեծութեան հոգւոյն որրոյ այժմ ու միշտ և յաւխանան յաւխունից աւմէն :

«Ես նուասա քահանայ և կրաւնաւորս վարդան զիմափառումն սրտի իմոյ և զյիշատակ հոգւոյ իմոյ և սու զրել զս(ուր)ր աւետարանս իմոյ աշխատութեամբ և արզեամբ ծաղկերանկ նկարով ու ոսկով զարդարեալ . ի յիշտակ հոգւոյ իմոյ և (էջ 282թ1) ծնողաց իմոց . Հաւըր իմոյ Դաւթի և մաւր իմոյ Թագուհէ . ևս առաւել Հաւըրեղբաւր իմոյ Գրիգորի որոց սպորմեսցի տ(է)ր Ք(րիստո)ս և Հանկուոցէ զհողիս նոցա ի զաս արզարոց : Եւ ևս ակն ունելով յողորմածն ա(ստուծո)ծ . զի բնկալցի զակաւ նուէրս իմ որպէս զլումայս զայրի աղքատին . և բարեխաւութ(ևամ)ր ս(ուր)ր աւետարանաւս (լուսանցքին զրչէն՝ «իս») Հասուոցէ ինձ և իմոց յիւր առատ պարզեւածն զաւըրս և զաղորմութիւնն և ի Ք(րիստո)սի ա(ստուծո)յ մերոյ վասոք և յաւխանան : Եւ որ կարդայր աղաշէմ զամենենաւսն յիշեսչիք զմեզ առաջի Ք(րիստո)ս . զի և զուք ընկալչիք ի նմանէ զիմարձ բարեաց : զՊաւզս չնորհալից պատանեակ և Հարապատ որդեսակ իմ ։ յիշեսչիք ի Ք(րիստո)ս» :

(Տող մը գծապարդ և զարձեալ զրչէն)

«Շնորհիւ տ(ևառ)ն սկսայ և սպարմութեամբ նորին կատարեցի զկենասարեր ս(ուր)ր աւետարանս ի ճշմարիս և վասուուր աւրինակէ , որոյ մականուն Կողուան» (մհացեալլր ինկած թուղթի պատճառաւ կը պակսի) :

Անմիջապէս աւելցնենք որ ձեռապիրը ինձի Հասած է միշտ այնպէս որպէս 1913էն առաջ տեսած և նկարադրած է Թորգոս Սրբարան Գուշակեան իր ցուցակագրութեան մէջ :

Գրչութեան վայր և թուական անձանօթ կը մնայ յիշատակութեան պակասի պատճառաւ : Գրչութեան նմանութիւնը և գրչին նոյնութիւնը բնական է մէզի կրնան ապահովէլ որ այս Աւետարանն ալ զրուած է միւսներուն մօս ժամանակ մը , ԺԲ զարու վերջը կամ ԺԴ զարու սկիզբը : Գարեզին Սրբազնն Յովուէփիեան որ իր «Ցիշատակարանի Չեռազբաց»ի մէջ իրը թիւ 300 (էջ 663—664) տուած է այս ձեռագիրն ու իր յիշատակարանները , «ժամանակ՝ անցյալ , Հաւանաբար ԺԲ զարու վերջ» նշանակած է :

Ժամանակին Համար փոքր կրուտն մը միայն ունինք , այն է իմ Հաւաքմանս թիւ 2 Աւետարանի ստացողին՝ Վարդանին վկայութիւնը , «Հաւըր իմոյ Դաւթի և մաւր իմոյ Թագուհէ . ևս առաւել Հաւըրեղբաւր իմոյ Գրիգորի որոց սպորմեսցի տէր Քրիստոս և Հանկուոցէ զհողիս նոցա ի զաս արզարոց» : Արդեօ՞ք պէտք է խորհինք որ Վարդան քահանայ ստացողի Հայրը՝ Դաւիթ , մայրը՝ Թագուհի և Հօրեղբայրը Գրիգոր , մեռած էին այս Աւետարանին զրոշութեան ատեն : Անշուշտ արդէն մահացած անձերու Համար կրնար ըսուել «սոցորմեսցի տէր Քրիստոս և Հանկուոցէ զհողիս նոցա ի զաս արզարոց» :

Հետաքրքրական է որ թէ՛ Երեւանի Մատենագարանի թիւ 7734 Աւետարանին և թէ՛ Վենետիկի Միթթարեանց թիւ 88 Աւետարանին յիշատակարաններուն մէջ Կողմա կը յիշէ «զտառապեալ կին ամն Թագուհի» և կամ «Զիին ամն տառապեալ մէզաւք , որոյ անուն Թագուհի յիշեսչիք ի Քրիստոս և Աստուած ձեզ սպորմեսցի Ամէն» : Տարակոյս չկայ որ նոյն «կին ամն Թագուհի» է ուուած ձեզ սպորմեսցի Ամէն» : Անիկա որոշ է որ աղպական չէ այս երեք յիշատակարաններուն մէջ յիշուածք : Անիկա որոշ է որ աղպական չէ Կողմայի , Հաւանաբար բարեսիրտ կին մը որ իր ինստմքն ու հողածութիւնը զլացած Երախտապարտ կողմայի : Թագուհի մայրն էր Վարդան քահանայի , զլացած Երախտապարտ կողմայի : Թագուհի մայրն էր կողման՝ ինչքի տէր : Կողմա իր որ իմ Աւետարանիս մէկնաս ստացողը եղաւ , ուրեմն՝ ինչքի տէր : Կողմա իր 1219ի յիշատակարանին մէջ , ինչպէս նաև 1205 թուազբուած անթուական յի-

շատակարանին մէջ, Թաղուհիի հագույն համար չէ որ ողորմութիւն կը խնդրէ, ինչպէս կը հայցէ իմ Աւետարանիս յիշտատկարանին մէջ: Աւրեմն պէտք է ենթադրել որ 1219ին ողջ էր Թաղուհի եւ իմ Աւետարանիս զրչութեան առեն մեռած, որով իմ Աւետարանս պէտք է զրուած ըլլայ 1219ին (ինչպէս նաև Վենետիկի Աւետարանին զրչութենէն) վերջ: Երբ ասիկա ընդունինք, այն առեն հաւանական է որ իմ Աւետարանս ալ զրուած է Խարբերդ կամ մօտերը:

Իմ հաւաքմանո Աւետարանին համար Կողմա կը զրէ «Կատարեցի բգկենսարեր սուրբ աւետարանս ի ճշմարիտ եւ փառաւոր աւրինակէ», որոյ մականուն Կողման»: Իմ Կողմայի նուիրած առաջին աշխատութեանս մէջ այս Կողուանը վերապրած էի Յովհաննէս Կողեւն մէծահամբաւ վարդապետին: Ասիկա սակայն բոլորովին սիսալ է: Կողմայի յիշած Կողուան Աւետարանի բնագիրը զրչազրեալ օրինակն է եւ բնագիր զրեալ «Ճեռուամբ Գրիգորի մականուն Կողեւն կոչեցեալը», որմէ իմ Աւետարանէս զատ օրինակուած է նաև Աւետարանը ցուցակադրուած իւ «Յուցակ Զեռազրաց Անկիւրիոյ», թիւ 303, Բարեկէն Սրբազն Կիւլէսէրեանէն: Գրիգոր Կողեւնի մասին զժրախատարար ծանօթութիւն չունիմ: Ա'երեւի համբաւեալ զրիչ մը եղած է, որոն զրչազրած Աւետարանը «Ճշմարիտ եւ փառաւոր օրինակ» նկատուած է Կողմայի պէս ընտիր զրիչներէ, ճիշդ այնպէս որ Գրիգոր Միլիկցիի Շարականի օրինակութիւնը բնտիր օրինակ նկատուած է, որմէ օրինակուած են բազմաթիւ Շարականներ:

Այս Աւետարանին մանրանկարչութեան մասին ալ քիչ վերջ, միւսներուն հետ:

Այժմ ներկայացնենք Կողմայի զրչէն չորրորդ Աւետարանը:

\* \* \*

Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը կը պահուի մագաղաթ, միջին Մեսոպետան ուղղանկիւն երկաթագիր: Զեռազրի Աւետարանը տեսնելու առիթ ունեցայ 1966ին Պատրիարք Հօր բարեհաճութեամբ, որոն կը յայտնեմ չնորհակալութիւններու: 1891ին Տրդատ Վրդ: Պալեան Կոսորիոյ մէջ տեսած էր Ճեռազրերը եւ ցուցակադրած, հրատարակած:

Հոս կու տանք Կողմայի յիշատակարանները (Հ. Հ. Ասկեան ալ ցուցակադրած եւ հրատարակած է այս Աւետարանը 1966ին, Համելէս Ամսօրեայի մէջ, էջ 477—478):

Մատթէոսի վերջը. «Ատացաւզ սորտ զաստուածարնակ սուրբ եպիսկոպոս վերագիտող տանն Ռապնա զտէր Կոստանզին եւ զնորհազրարդ կրաւնաւորն զեղբայր նորա (տէր) զեպիտան յիշեսնչիք ի Քրիստոս ամենայն որդիք լուսոյ, որ եսուն զծել զկենսարեր սուրբ Աւետարանս յիշատակ ինքեանց եւ ծնողաց իւրեանց ամէն: Այլ եւ զանարժան զրիչս դեղմա աղաչեմ յիշել արժանի արարէք եւ Աստուած ձեզ ողորմեսցի ամէն»:

Մարկոսի վերջը, նոյնպէս զրչէն. «Զարբազան Եպիսկոպոսն զտէր Կոստանդին զստացաւզ սորտ յիշեսնչիք ի Քրիստոս ամէն: Այլ եւ զմեղազրարտ զրիչս դեղմա աղաչեմ յիշել եւ Աստուած զծել յիշելոյ արժանի արացէ ամէն» (Համելէս Ամսօրեայ, 1966, էջ 477—8):

Աւետարանը զրուած է «սուրբ եպիսկոպոս վերագիտող տանն Ռապնա

զտէր Կոստանդին»ի համար : Բայզնա , Բայզան , որ կը յիշուի Բարան եւ Ռուբան ձեւերով ալ Եակուղի Ալ—Համայիի համաձայն «Բարան .— Քաղաք սահմանային նահանգում՝ Հալերի եւ Սումայսաթի միջեւ , Եփրատի մօս : Ունի բերդ սարի ստորոտում , որն աւերուեց հիջրի 340 թուականին (951—952) , Երկրաշարժից » (Հ . Թ . Նալբանդեան , «Արարական Ադրիւթեր Հայաստանի . . . Մասին» , Երևան , 1965 , էջ 70) : Բայզան յետոյ անցած է Փիլարտոսի ձեռքը եւ Ժամանակ մը Գող Վասիլի պետութեան մաս կը կարմէր , անկէ անցաւ Տղայ Վասիլի : Բայզանի մերձ էր Կարմէր գանքը : 1180—1181ին Սալահէդզին գրաւեց Բայզան : Բայզանի մէջ կար Հայութին այն ատեն եւ բաւական երկար ժամանակ կառւախնձոր Եղած է զանազան արշաւողներու համար : 1268ին Մէլիք Դահերի եւ Հեթումի միջեւ կայացած հաշտութեան համաձայն ի մէջ այլոց Հայոց թագաւորը Բայզանն ալ կը յանձնէր Մէլիք Դահերի :

Կողման կը յէշէ նաեւ «Զաստուածապատիւ եպիսկոպոս զտէր Գրիգոր մերադիտող տանն Փնագմնայ» : Հայր Ռուկեան հարցական դրած է այս անուան քով : Արդարեւ Փնագմնայ չառուզուած տեղանուն մըն է , ըստ Երեսոյթին ըլր-Հանի մը անունը , սակայն որոշ չէ թէ Բայզանի մէլը , որուն Տէր Կոստանդին մերադիտող եպիսկոպոսին համար զրած էր Աւետարանը , թէ՝ Խարբերդի մերձ , ուր անտարակոր Կողման զրած էր այս Աւետարանը :

Արդ տուեաներ բոլորովին կը պակսին ըսելու համար թէ այս Աւետարանը Ե'րբ զրուած կրնայ ըլլալ , այսինքն 1219ին առաջ թէ վլրջը :

Այս Աւետարանին ալ մանրանկարչութեան մասին քիչ աւելի վերջ :  
Այժմ ներկայացնեմ Կողմայի զրչութեամբ Հինդերորդ Աւետարանը :

\* \* \*

Չեռագրացս հաւաքածոյին թիւ 20 ձեռադիր Աւետարանն է ասիկա , որ կը տարբերի Կողմայի միւս զրչութիւններէն՝ ըլլալով թղթեայ , միասին եւ Երկաթաղբի տեղ հին եւ ընտիր անցման դրով : Մանրանկարեալ այս Աւետարանը զժրախտաբար պակասաւոր է : Ունի միայն Մատթէոսի վերջի քանի մը տողերը , Մարկոսը ամբողջ , իսկ Ղուկասի վերջը եւ Յովհաննէս ամբողջութեամբ կը պակսին :

Ներկայիս կը մհան միայն սա յիշատակարանները Կողմայի զրչէն եւ անուամբ :

Մատթէոսի վերջը . «Տէր աստուած ողորմնա Կողմայի մեղապարտ կրանաւորի եւ գծողի կենսատու տառիք քո . Եւ ծնողաց իւրոց յաւուր դատաստանի քո ամէն ամէն : Ընդ նոսին եւ Պատա Սիմեոնի Ռուհայեցոյ եւ ծնողաց իւրոց Կիւրակոս քահանայի ամէն ամէն» : Ասոր տակ Կողմայի երկու տող յունարէն յիշատակարան :

Կողման մեր այս ձեռադրին մէջ առաջին անգամ ըլլալով կու տայ իր չօր անունը՝ Պետրոս , եւ մօր անունը՝ Մարիա : Վակայութեան ոճին համաձայն հիր ծնողքը զեռ ողջ են : Նկատելի է որ նախորդ զրչագրաց մէջ իր ծնողաց անունը չի յիշեր : Արդեօք պէտք է հետեւցնենք որ անոնք մեռած էին նախորդ չորս ձեռագիրներու զրչութեան ժամանակ : Եթէ ասիկա ճիշդ է , այն ատեն մեր թիւ 20 Աւետարանը Կողմայի մեզի հասած զրչութեանց հնագոյնը պէտք է ըլլալ :

Կողման մեր այս ձեռադրին մէջ առաջին անգամ ըլլալով կու տայ իր չօր անունը՝ Պետրոս , եւ մօր անունը՝ Մարիա : Վակայութեան ոճին համաձայն հիր ծնողքը զեռ ողջ են : Նկատելի է որ նախորդ զրչագրաց մէջ իր ծնողաց անունը չի յիշեր : Արդեօք պէտք է հետեւցնենք որ անոնք մեռած էին նախորդ չորս ձեռագիրներու զրչութեան ժամանակ : Եթէ ասիկա ճիշդ է , այն ատեն մեր թիւ 20 Աւետարանը Կողմայի մեզի հասած զրչութեանց հնագոյնը պէտք է ըլլալ :

Բնական է պիտի ոռարկուել մեր թիւ 20 Աւետարանին անցման դրայ գրուած ըլլալը : Արդ , կարելի է խորհիւ որ կողմա նախ անցման դրայ սկզան գրչութեան արուեստը եւ Հետզհետէ զրչութեան համբաւ շահելով , սկսու մի զին Մեսրոպեան ուղղանկիւն երկաթաղքով զրել : Կողմա անցման երկաթաղքով զրած է իր յիշատակութիւնը , ինչպէս նաև Աւետարանի ուղարկուածն տուրով թիւ իր եւ թէ՝ Վեհանարիկի ժաղաղաթեայ Աւետարաններուն մէջ (Զեմ յիշերը թէ իմ եւ թէ՝ Վեհանարիկի ժաղաղաթեայ Աւետարաններուն մէջ :

Կողմա կը յիշէ «Պաօրա Սիմեոն Ռւոհայեցի» եւ անոր հայրը «Եփուրակոս քահանայ» : Դժբախտարար երկուքն ալ տնծանօթ կը մնան ինձի : Պաօրա Սիմեոն հաւանարար ստացող մէկէնսան էր այս Աւետարանին :

Այս Աւետարանին մանրանկարչութեան մասին իր կարդին :

\* \* \*

Արդ նկատոի առնենք նոխ կողմայի ուղարկութեան ձեւը :

Երեւանի Մատենագարանին թիւ 7734ին մէջ՝

«Կողմա ամարժան զրիչ» :

«Զանարժան զրիչս զկողմա յիշեսչիք ի տէր» :

«...կողմայի մեղաւորի եւ անարժան զրչի .....յիշեսչիս զկողմա եւ զծնողս իմ եւ զեղրարս .....» :

Վենեսիլիկ Աւետարանը , թիւ 88՝

«զմեղուցեալ զրիչս զկողմա աղաչեմ» (Երկիցս) :

«զանարժան կողմա զրիչ . աղաչեմ» :

«...կողմաի մեղաւորի եւ անարժան զրչի .....յիշեսչիք զիս զմեղապարտ զրիչս զկողմա եւ զծնողս իմ եւ զեղրարս իմ .....» :

«Կողմաի մեղաւոր տքիմար յետին զրչագւորի» :

Քիւրեւան հաւաքածոյի թիւ 2 Աւետարան՝

«Զմեղապարտ զրիչս՝ զկողմա աղաչեմ յիշել» :

Կ . Պոլոսյ Պատրիարքարանի Աւետարանը՝

«զանարժան զրիչս զկողմա աղաչեմ յիշել» :

«զմեղապարտ զրիչս զկողմա» (Երկիցս) :

Քիւրեւան հաւաքածոյի թիւ 20 Աւետարան՝

«Կողմայի մեղաւորտ կրանաւորի եւ անպիտան զրչի» :

«Կողմայի մեղաւորտ կրանաւորի եւ զծողիս» :

Բառ իս ակներեւ է որ վերոյիշեալ Հինդ Աւետարաններու զրիչը նոյն զրիչն է ստորագրելու համանման ձեւէն զատելով : Ան կը սիրէ «մեղապարտ» , «մեղուցեալ» , «անարժանի ածականները կցել իր անուան : Աւետարանները իրեն համար «կեհնասարեր» կամ «կեհնասուու» են իր յիշատակարաններուն մէջ եւ միոյն Վենեսիլիկ օրինակին մէջ կը տարբերի «զատառաւածախաւ» բսելով :

Աւերեմն անվարան կրնանք ըսել որ յիշուած հինդ ձեռագիր Աւետարաններն ալ գրուած են նոյն կողմա զրչէն :

Մակայն սովոր ծագկած և մանրանկարած է զանոնք :

Երեւանի թիւ 7734ի մասին , 1970ին Երեւան Հրատարակուած «Ցուցակի»ն Բ Հատորին մէջ , ուր խիստ համառօտ կերպով ձեռագիրները կը ներկայացնեն , կը լուսու . «Գրիչ , ծաղկող՝ կողմա» : Վերը տուինք ձեռագրին պատրաստութեան ժամանակէն բոլոր յիշատակարանները : Այդ յիշատակա-

բաններուն մէջ կողմա զրիչ կը կոչէ ինքինք միշտ եւ ո՛չ մէկ տեղ ծաղկող : ՄԵնք որ ձեռագիրը անձամբ քննած ենք, ոչ մէկ տեղ կողմայի զրիչ ըլլալին զատ յիշատակութեան հանդիսած ենք : Թիւ 7734 ներկայիս ունի միայն Մատթէոսի եւ Ղուկասի մանրանկար, ունի խորաններ, զարդարեր եւ լուսանցազարդեր :

Վենետիկի Միիթարեանց Հ. Սարգիսեանի ցուցակին թիւ 88 Աւետարանը, որուն բարը յիշատակարանները վերը տուինք, նոյնպէս կողման լոկի իրը զրիչ կը ներկայացնէ եւ ոչ մէկ տեղ զայն կը յիշէ իրը ծաղկող : Հայր Սարգիսեան որ ձեռագիրը մանրամասն կը նկարագրէ, «ծաղկող՝ անյայոց» կը նշանակէ :

Իմ հաւաքմանու թիւ 2 Աւետարանին մէջ, ինչպէս որ վերը ներկայացնուած յիշատակարանները ցոյց կու տան, կողման միայն զրիչ է : Ձեռագիրս դժբախտաբար այժմ կողոպտուած է մանրանկարներէ, խորաններէ եւ կը պահէ միայն զարդարեր եւ լուսանցազարդեր : Սակայն ձեռագրին մեկենասոր զլիաւոր յիշատակարանին մէջ կը վկայէ . «Ես նուաստ քահանայ եւ կրաւեւոր վարդան զփափաքումն որոի խմոյ եւ զյիշատոկ հոգւոյ խմոյ ետու զրել զուոր տեւտարանս խմոյ աշխատութեամբ եւ արդեամբք ծաղկերանի նկարով եւ ոսկով զարդարեալ» : Յիշատակարանը որոչ ցոյց կու տայ որ վարդան քահանայ «Ետու զրել» Աւետարանը, այսինքն ինք չէ զրեր, այլ տուեր է զրելու «իմով աշխատութեամբ եւ արդեամբք» Գրիչ կողմայի՝ որ ինքն ալ իր կորդին կը յիշէ ձեռագրին զրիչը ըլլալը : Խոկ եթէ կը խորհուի որ յիշատակարանին այդ մասը պէտք է կարդալ «իմով աշխատութեամբ եւ արդեամբք ծաղկերանի նկարով եւ ոսկով զարդարեալ» եւ հասկնալ որ վարդան քահանայ ինքը աշխատած եւ իր միջոցներով (արդեամբք) զարդարած է կողմա զրչին զրել տուած իր Աւետարանը «ծաղկերանի նկարով եւ ոսկով», այն տաեն կողմա զարձեալ նկարող, ծաղկող ըլլալը :

Ե. Պոլոսոյ Պատրիարքարանը պահուած Աւետարանն ալ կողման կը ներկայացնէ լոկ իրը զրիչ : Զեռագիրը ունի եղծուած մանրանկար եւ ծաղկումներ :

Վերջապէս իմ հաւաքմանու թիւ 20 Աւետարանը : Հսո ալ կողմա սոսկ զրիչ է : Ձեռագիրը բնոտիր կերպով մանրանկարուած եւ ծաղկուած է անյայտ ծաղկողէ : Չունի լուսանցազարդ :

Այս հինգ ձեռագիրներուն ալ մանրանկարչուական արունուոր կը առարելը իրաբմէ : Նոյնը հաեւ խորաններու ծաղկումը : Նմանութեան եզր կայ զարդարերու եւ լուսանցազարդերու մէջ, որոնք ժամանակուած բնդունուած զունակեղ եւ ոսկեղիծ կլորակներ են իրը լուսանցազարդ : Զարդարերը հանդոյցազրեր են, չատ նման արարական «քուֆի» զարդարերու՝ որոնց արդեցութեամբ յացուած են անտարակոյս :

Հ. Մեսրոսոյ վ. Ճանաչեան Վենետիկ (Ս. Ղազար) հրատարակուած մեծագիր «Հայկական Մանրանկարչութիւն» հատորին մէջ կը յայտարարէ որ «Գ. (Սրբազն) Յովսէկիեան կը համարի որ կողմա զրիչ թէ՛ զրիչ էր եւ թէ՛ ծաղկուց» (էջ 53ա.), իրեն աղբիւր ցոյց տալով Յովսէկիեան Սրբազնի «Յիշատակարանի Զեռագրաց» կոթողային դործին Ա. հատորին էջ 802: Արդարեւ Գարեկարան Սրբազն Յովսէկիեան հօս կ'ըսէ . «Երկու Աւետարանների (Երեւանի 7734 եւ իմ հաւաքմանս թիւ 2) զրիչների նոյնութիւնը հաստատուած է ոչ միայն անուան, այլ եւ զբչութեան, մանրանկարչութեան եւ յիշատակարանների տեղ տեղ բառացի նոյնութեամբ» : Յովսէկիեան Սրբազն իրաւացի է իրը «անուան զրիչութեան... յիշատակարանների» նոյնութիւն կը տեսնէ Երեւանի 7734 եւ ... զրչութեան... յիշատակարանների» նոյնութիւն կը տեսնէ Երեւանի 7734 եւ

իմ թիւ 2 Աւետարաններուս մէջ : Սակայն «Ժանրանկարչութեան» . . . . առիկա իրապէս տարօրինակ է , քանի որ նախ Սրբազնոր չէր տեսած իմ ձեռագիրս , Երկրորդ՝ իմ թիւ 2 Աւետարանս բոլորովին զուրկ է ըրեւէ «Տանիքանկարչութիւնն» , նաև անհներէ , խորաններէ . . . եւ լոկ սովորական կլորակ լուսանցաղարդէր եւ հանդոյցաղիր զարդարեր ունի , որոնց նմանին նոյն շրջանի ուրիշ ձեռագիրներու մէջ ալ կը հանդիպինք , ինչպէս օրինակ իմ թիւ 1 Աւետարանիս մէջ , Երկաթագիր , մագաղաթեայ , որ Կողմայի գրչութիւնը չէ : Ի դուր Գարեգին Սրբազն Յովսէփեան այս երկու ձեռագիրներուն մասին «Նորա զրբիչն ու ծագկողն է Կողմայ» կը հաւասառէ (Անդ , էջ 802) :

Հ . Մեսրոպ զ . ձանաշեան որ Ս . Ղաղարի Կողմայի Աւետարանէն զատ միւս Աւետարանները չէ տեսած , լոկ Յովսէփեան Սրբազնոր մէկ անրաւարար հաւասառմին վրայ երկար բարակ մարզանքներ կ'ընէ «Կողմայի արուեստը ներշնչուած» գանելով «հաւանարար» եւայլն եւայլն : Դժբախտարար Հայր ձանաշեան արուեած յիշատակարանն իսկ հապճեակ կերպով նկատի կ'առնէ և սխալ կ'օգտագործէ եւ իմ հաւաքմանս թիւ 2 Աւետարանը զրած ատեն իրը թէ «Կողմա ինքինքը արդէն ծերունի կը ներկայացնէ» (էջ 53ա .) :

Հայր ձանաշեան իմ ձեռագրէս արուեած երկու յիշատակարանները իրար խառնած է : էջ 156 , սկզբնական երկաթագիր գրչութիւնը Ծննդէլք մերջ բոլորդիր յիշատակարան մը զրուեած է որ կը մերջանայ «զմեզապարտ քահանայ զծերունի աղաչեմ յիշելի ի տէր» և անկէ մերջ բուն զրչէն անցման դրով «Զմեզապարտ զրիշո զեղոմա աղաչեմ յիշել» : Հայր ձանաշեան ուշադիր չէ եղեր (հակառակ Յովսէփեան եւ Գուշակեան Սրբազններու ցուցմունքներուն՝ որոնք հրատարակած են այս ձեռագրին յիշատակարանները) , որ վերի երկու յիշատակարանները իրարմէ բոլորովին անկախ են եւ չէ կարելի զանոնի միացնել իմաստով , երբ մանաւանդ շարադրութեամբ իսկ բոլորովին իրարմէ անկախ են : «Զմեզապարտ քահանայ զծերունի» . Հոս «ծերունի» յասուեկ անուն է և ոչ թէ Կողմայի արքիքը ցայց տուող կոչում : Անմեկնելի է որ ինչպէ՞ս այդ երկու իրարու չկապուող յիշատակութիւնները Հայր Մեսրոպ ձանաշեան . . . միացուցեր է եւ եղբակացուցեր թէ «Կողմա ինքինքը արդէն ծերունի կը ներկայացնէ» :

Հայր ձանաշեան հաստատելու համար որ Կողմա «զրիչ» կրնար եւ ծաղկող ալ ըլլալ , կ'ըսէ . «Զեռագիրներու մէջ յաճախ պարզապէս զրիչ կ'ըստին նաև անոնք որոնք զիտենք թէ ծաղկող ու մանրանկարիչ էին» (Անդ , էջ 53ա , ծանօթ . 214) : Հայր ձանաշեան ինքն իր խօսքերով իսկ կը ջրէ իր ըստեր : Ինչպէ՞ս «զիտենք անոնք որոնք թէ ծաղկող ու մանրանկարիչ էին» : «Քիտենք»՝ որովհետեւ «անոնք» իրենք իսկ կը մկայեն , կը հաստատեն որ «ծաղկող ու մանրանկարիչ էին» ինչպէս որ իրենք են մեղի զիտցնողները որ «զրիչ» ալ էին : Սակայն Կողմա իրմէ մեղի հասած եկինք ձեռագիրներուն մէջ ալ կը կրինչ «զրիչ» ըլլալը առանց զոնէ մէկ անդամ ակնարկերու որ ծաղկող էր : Եթէ մէնք ըստ կամս «զրիչ» ըլլալնին պնդողները ծաղկող կամ մանրանկարիչ (զուցէ կաղմող ալ) պիտի ընկնք , այն ատեն ի՞նչ հարկ կայ յիշատակարաններու :

Հայր ձանաշեան կամ ինքինքը աղաստ կը զգայ բատ կամս իմաստներ առլու որոշ արուեած յիշատակարաններու , կամ՝ լրջօրէն չըմբռներ անոնց արուեած ծանօթութեանց կարեւորաթիւնը : Ան յառաջ կը բերէ իմ թիւ 2 Աւետարանին մեկնաս Վարդան քահանայի վկայութիւնը զիտաւոր յիշատակարանին մէջն . . . ևս նուաստ քահանայ և կրաւնաւորս Վարդան զիտափարւոն որոտի իմոյ և զիթշատակ հոգեոյ իմոյ ետու զրել զուուրը աւետարանս իմով աշխա-

առութեամբ եւ արդեամբք ծաղկերանկ նկարով եւ ոսկով գարդարեալ . . .» : Ան կ'աւելցնէ . «Արդ կողմայի անուննէն զատ՝ հոն ոչ մէկ զրքի կամ աշխատաւորի չհանդիպելով , պէտք է իրեն վերադրել հեղինակի իրաւունքը մանրանկարչական բաժնին» (Անդ , էջ 53ա) : Եւ եղաւ զնաց . . . : «Հոնի» , այսինքն վարդան քահանայի այս յիշատակութեան մէջ կողմայի անունը չէ յիշուած , ինչպէս չէ յիշուած նուև «Ճաղկերանկ նկարով ու ոսկով գարդարեալ» ընող ծաղկողին կամ մանրանկարչին անունը : Բարերախտաբար այլուր ձեռագրին մէջ զնօրսած յիշուած յիշելու հոդապրեր է «Ճմեղապարա զրբիչո՞ զկորմա աղաւ շեմ յիշել» : Այլապէս զրչին անունն ալ պիտի չզիտնայինք Վարդան քահանայի յիշատակութենէն : Զեմ զիտեր թէ ինչպէ՞ս այդ յիշատակարանին մէջ «Արդ կողմայի անունն զատ . . .» բան կը վնասոէ Հայր ձանաշեան , երբ կողմայի անունն ալ չկայ : Բազմաթիւ են մանրանկարեալ ձեռագիրներ որոնց յիշատակարաններուն մէջ չեն յիշուած թուղթ կոկողները , կաղմողները , ծաղկողները կամ մանրանկարողները : Անոնք մէծ մասմամբ անծանօթ կը մնան , եւ եթէ յաճախ չպատահէր որ մանրանկարի մը մէջ , ձեռագրի մը անկիւնը ծաղկումներու մէջ եւայլն անոնք ինքիննին յիշած չըլլային , մենք երբէք պիտի չզիտնայինք այդ ծաղկող—մանրանկարողներուն մասին՝ որոնցմէ ոմանք ծանօթ եւ տաղանդաւոր վարպետներ եղած են :

Ուրեմն վերջացնելէ առաջ , պարզ է որ կողմայէ մեղի հասած հինոյ Աւատարաններն ալ զայն ցոյց կու տան իրը «զրիչ» եւ ո՛չ մէկ տեղ եղած յիշատակարաններուն մէջ ան ներկայացուած է իրը ծաղկող կամ մանրանկարչական իրմէ զրչագրուած ձեռագիրներուն մէջ ինչ որ մնացած կայ մանրանկարչական տարրեր ձեռքերու գործ կ'երեւի : Խորանազարդերուն , զարդարերուն համանմանութիւնը ժամանակակից ուրիշ ձեռագիրներու հետ , զժրախտաբար յինակէտ մը չէ կողման ծաղկող ալ ընկերու , քանի որ նոյն ծաղկումները կարելի է զտնել ո՛չ կողմայեան ձեռագիրներու մէջ ալ : Մեր ձեռագրական ծաղկումներու արուեստին մէջ սովորական չեն ինքուրոյն խորաններ եւ ծաղկումներ : Անոնք շատ անզամ հարազատ կերպով օրինակուած են տարրեր զրչագիրներու մէջ տարրեր վարպետներէ , որով առանց յարակից տաւեալներու՝ լոկ խորաններու եւ զարդարերու , լուսանցարարդերու վրայ յենելով ծաղկողներու նոյնացումներ ընել վստահէլի կերպ մը չէ եւ կրնայ շատ սխալ եղրակարու ցութեանց առաջնորդէլ , մանաւանդ չմարդուած պրապտողը :

Յ. ՔիիրՏելն.